

նանկ Ճերմակ ու փայլուն պայծառութեամբ մը , որուն ածուխ ըլլալուն չենք կրնար հաւտալ , և աս է ան գոհար քարը որ աղամանդ կ'ըսուի . և յիրաւի աղամանդը ուրիշ բան չէ բայց եթէ զուտ ածխոյ բիւրեղացածը , ինչպէս որ առջի անգամ փորձով ցցուց Տարսէ բընալցծը Փարիզու մէջ 1770th աղամանդը ածուխի պէս այրելով : Ուստի եթէ կարելի ըլլար ածուխը ան աստիճան զտել , որ բաց իրեն դոյաւորիչ մասնիկներէն օտար նիւթ չգտուի , ան ատեն ահա ան սե մութ ու փխրուն նիւթը պիտի ըլլայ Ճերմակ , փայլուն ու կարծր մարմինը որ կ'ըսուի աղամանդ :

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԺԿԱՐԱՆՈՒՐՅԻՆ :

Ի՞շՔԻՆ թաղանթները գլխաւորապէս ցանցատեսակը պաշտպանելու համար է , որ աչքին աւելի հարկաւոր մասն է . վասն զի ինքն է որ առարկայից տըպաւորութիւնը կ'ընդունի ու հոգւոյն կ'ազգէ : Հանցատեսակ որ կ'ըսենք՝ տեսողական ջիղն է ցանցի պէս տարածուած ու բոլորովին Ճերմակ . ըղեղէն կ'իջնայ ու քթին կողմէն աչքին մէջը կը մտնէ , և կորովլիդին ներսի մակերևոյթին վրայ միակերպ կը տարածուի :

Ուստին ճառագայթները , որ բիրեն աչքը կը մտնէն , այլեւայլ հիւթերէն անյնելու ատենը կը բեկրեկին և ցանցատեսակին վրայ վառարան մը ձեւացընելով կը հաւաքուին :

Իսինք որ մարմիններէն ճառագայթները ամենայն ուղղութեամբ կու գան . ուստի առարկայից ու իցէ պղտիկ մասը , ուսկից որ մեր աչքը ճառագայթներ կու գան , կրնանք սեպել կեղրոն մը ուսկից որ իրարմէ հեռանալով կ'ելան ճառագայթները . և ան մարմիննե-

րէն ելած ճառագայթները Հյումունք կամ Կշուլք անուանեցինք : Ի՞ս իրարմէ հեռանալով եկած ճառագայթները բիւր մտնալու ատեն առանց իրարու արգելք ըլլալու դիւրաւ կը մտնան : Ոյէ որ աս ցոլմունքներուն ճառագայթները հիւթերէն ըբեկրեկին և մէկ վառարան մը չհաւաքէին , բիրը մտնալէն ետեւ ալիրարմէ կը հեռանային , և ցանցատեսակին վրայ ցրուած կ'ինկնային . և անանկով մէկ կէտի մը պատկերը խել մը տարածութիւն կ'առնէր : Ի՞րարկային ուրիշ կէտերէն ալիրարմէ հեռանալով ճառագայթները կու գային և առջի ճառագայթներուն հետ կը խառնուին , անանկ որ առարկային որոշ պատկերը չէր կրնար ըլլալ , և ցանցատեսակին վրայ ձեւերն ու գոյները խառնավինդոր բան մը կը տպաւորէին :

Լյաւարասենեակին մէջն ալ առարկաներուն պատկերը որոշ ըլլալու համար պէտք է ոսպնաձեւ գործածել . ապա թէ ոչ՝ մանաւանդ թէ որ ըսուր մտնելու ծակը քիչ մը մեծ ըլլայ , պատկերները բոլորովին անորոշ կ'ըլլան :

Լյարձատես աչքին պակասութիւնը անկէց առաջ կու գայ , որ բիրէն մէջը ինկած շառաւիղներուն վառարանը ցանցատեսակին չհամնիր . և ասոր պատճառն է ընդհանրապէս բիւրեղային հիւթին շատ կորնթալրդ ըլլալը . վասն զի աչքին հիւթերը բեկրեկելու սաստիկ ուժ ունենալով՝ ճառագայթները սաստիկ կը բեկրեկին , և առարկային եկած ցոլմունքն վառարանը ցանցատեսակին չհասած կը հաւաքուի : Լյավառարանէն ետեւ ճառագայթները իրարմէ հեռանալով , ի հարկէ ցանցատեսակին վրայ առարկային պատկերը անորոշ կը ձեւացընէն :

Լյարձատեսները առարկայն աչուրնուն կը մօտեցընէն , վասն զի առարկայ մը որչափ աւելի աչքին մօտ ըլլայ , ճառագայթները այնչափ աւելի իրարմէ հեռանալով բիւրեղային հիւթին վրայ կ'ինկնան , անանկով վառարանն ալաւելի կը հեռանայ , և ցանցատեսակին վրայ ինկնալով կամ ցանցատեսակին

մօտ , առարկային պատկերն ալ բաւա-
կան որոշ կ'ըլլայ :

Առարկաները աչքին մօտեցընելէն
զատ կարծատեսներուն որոշ տեսնելու-
համար ուրիշ հնարք ալ կայ . աչքին
առջեր գոգաւոր ոսպնաձեւ մը դնելով
ճառագայթները իրարմէ կը հեռացը-
նեն : Որովհետեւ ինչպէս որ ըսինք գո-
գաւոր ոսպնաձեւ մը , կորնթարդ ոսպնա-
ձեին բոլորսվին ներհակ ազդեցութիւ-
նը կ'ընէ . ու զուգահեռական ճառա-
գայթները իրարմէ կը հեռացընէ , և
ան ճառագայթներն որ վառարան մը
կը հաւաքուին աւելի իրարմէ կը հեռա-
ցընէ : Ուստի գոգաւոր ոսպնաձեին
պատճառաւը հեռուի առարկաներէն ե-
կած ճառագայթներն ալ անանկ իրար-
մէ կը հեռանան , ինչպէս որ իրարմէ
հեռու կ'ըլլան մօտ առարկաներէն ե-
կած ճառագայթները . և ասանկով հե-
ռու առարկային պատկերն ալ կարծա-
տեսին մինչև ցանցատեսակը կը հասնի :

Իսկ հեռատեսներուն աչքին պակ-
սութիւնը անկեց առաջ կու գայ , որ
ճառագայթները դեռ վառարան մը ըր-
հաւաքուած ցանցատեսակին կը հաս-
նին . և ասոր պատճառն է բիւրեղային
հիւթին տափակութիւնը . և աս բիւ-
րեղային հիւթին տափակութեր դար-
ման մը ընելու համար կորնթարդ ոս-
պնաձեւ մը կը գործածուի . վասն զի
կորնթարդ ոսպնաձեւ վառարանը մօ-
տեցընելով՝ անանկ կ'ըլլայ որ ճառա-
գայթները աւելի քիչ իրարմէ հեռա-
նալով կամ զուգահեռական կ'ինկնան
բիւրեղային հիւթին վրայ , և բիւրե-
ղային հիւթով ալ քիչ մ'ալ բեկրե-
կելով , ճառագայթներուն վառարանը
ցանցատեսակին վրայ կ'ինկնայ :

Ուստի ծերերը , որոնց հասակին պատ-
ճառաւ աչքին հիւթերը այլայլութիւն
կը իրեն , պէտք է որ կորնթարդ ոս-
պնաձեւ գործածեն , կամ թէ առար-
կայն այնշափ աչուրնուն հեռու բանեն
որ ճառագայթներուն վառարանը դեպ-
ի առաջ գալով , ցանցատեսակին վրայ
ինկնայ : Ուստի ծեր հեռատեսները ա-
ռանց ակնտոյի որ կարդալու ըլլան , գիրքը

հեռու կը բռնեն , որ կարենան կարդալ :
Կինայ մէկը ըսել որ եթէ բիւրե-
ղային հիւթը այնչափ կորնթարդ ըլ-
լայ՝ որ հեռու առարկաներուն վառա-
րանը ցանցատեսակին վրայ հասցընէ ,
մինար ըլլալ՝ որ մօտ առարկաներու
պատկերը ցանցատեսակին վրայ որոշ
կարենայ ձեւացընել . իսկ ընդհակա-
ռակն անանկ ըլլայ որ մօտ առարկանե-
րուն պատկերը որոշ ձեւացընէ , հեռու
առարկաներուն պատկերը պէտք է որ
անորոշ ձեւացընէ . ուրեմն աշխարհքիս
մէջը կատարեալ աչք չկրնար ըլլալ :

Իրաւ կ'ըլլար աս խօսքս , թէ որ Պա-
տուած կարողութիւն տուած ըլլար
մեզի որ կարենանք բիւրեղային հիւ-
թին կորնթարդութիւնը աւելցընել
կամ պակսեցընել ու ըստ պիտոյից ետեւ
առաջ շարժել : Կատարեալ աչք ունե-
ցողներուն մկանական թելերը զբիւրե-
ղային հիւթը այնպէս առաջ կամ ե-
տեւ կը շարժէ , որ միշտ ճառագայթնե-
րուն վառարանը ցանցատեսակին վրայ
ինկնայ , և անանկով թէ հեռաւոր և
թէ մերձաւոր առարկայից պատկերը
որոշ ըլլայ :

Ծիէ որ առարկայ մը աչուրնուս շատ
մօտ բռնենք , որոշ չենք կրնար տեսնել
ան առարկան . վասն զի ճառագայթնե-
րը իրարմէ խիստ հեռու ինկնալով բիւ-
րեղային հիւթին վրայ , վառարաննին
ցանցատեսակին ետեր կ'ըլլայ , իբրև
թէ բիւրեղային հիւթը տափակ ըլլար :
Ծիէ որ աս պակսութիւնը ըլլար՝ մենք
առարկայից ան պզտիկ մասերն ալ կըր-
նայինք տեսնել , որ իրենց պզտիկու-
թեան պատճառաւը չենք կրնար տես-
նել . վասն զի աչուրնուս մօտեցընելով
այնպէս կրնայինք մեծցընել անսնց պատ-
կերը մեր ցանցատեսակին վրայ , որ կա-
րենայինք որոշ տեսնել :

Ճայց մարդկային ճարտարութիւնը
անոր հնարքն ալ զտեր է , որ աչքին
մօտ առարկաներէն եկած ճառագայթ-
ներն ալ ցանցատեսակին վրայ միացը-
նէ . և Պանդրացոյցը գործին աս բանիս
համար հնարած է , որուն վրայ գալ
յօդուածով կը խօսինք :